

ԱՌ ՊԱՏԿԱՌԵԼԻՆ ԾԵՐԵՆՑ

ԻՒՐ Վ.Դ.Մ.ՄԵՌԻԿ ԵՒ ԲՈՐԵՑԻՇԱՏԱԿ Ա.Ղ.ԶԿՈՆ

ՏԻԿԻՆ ԹԱԳՈՒՀԻ ՄԵԼԻՔ-ԱԶԱՐԵԱՆՑԻ ՄԱՀՈՒԱՆ ԱՌԹԻՒ



իտեմ, միմէ արդ ըգգավիլ չէր

քեզ քեղմաւոր կեամբիթ քեռ.

Եւ ոչ ալեացդ թելք ըսպիտակ

Որդ թուեն օրեր, տարիմեր,

Աշխատամօք լիք եւ արդեամբք:

Չի առջիկըդ, նակոնդ պըսսակ,

Չէր մըթագմած

տափակմի:

Գլուեմ, Ծերոյդ դէմքը յարգելի

Եւ կըթնուոտած՝ ումէր ժալսու

Զերթ վերջին շող արեւմբսի

Ըսփոփամաց յետին շիթ,

Որոյ աղրիւր սիրոտ էր միայն,

Պարարամթ այն մարգարափ,

Խմամրով պահած

եւ ամզին:

Մահն ալիւոր խըլց ձեռքէդ

Խոմչնալ Ծերոյդ գաւազամ՝

Մաղկեալ միրով քոյ դըսոեր.

Մթիէ Յորա չէր բաւական՝

Իւր մաթզաղին յենարամ,

Որ քեզ թողոց ամենցուկ

Ցուսահատած

լիովիմ:

Ձի քեզամում մարդմ ու քերթող

Ամմինիթար միմացին.

Հայրը ողբաց իւր գաւակը,

Քերթող հոգւոյ իւր գրացին

Մուսա-ցուսար իւր սիրախամդ

Միամբամայն սիրոտ ու քթարը,

Իսուգ պատած

լըռեցին:

Գիտեմ, ցաւոյդ չիր մի սփոփամք,

Զայդ ամիկել չեմ կարոտ.

Միայն թէ, գուցէ ի մապաստ մեզ,

Գէսք է որ միմն աղօթող

Լիմի յերկիմս, մուզը ողջակէզ,

Դուռմ մեզ բամաց նախապէս՝

Նեռ չի գաղթած

մեր հոգիմ:

Այս համիգումն քեզ ըսփոփի

Մէջ՝ յաս ցաւոց մահավայր,

Որմ որ չի տար սընումեր բարույթ.

Եւ կարծրասիրոտ իմշակս ժայռ,

Հոգույ մովի ազմիւ ժիրքերն

Խելոց իւր մէջ զինչ խորթ մայր,

Չը զարգացած

տակաւին:

Պատկառելի վիպասամիդ

Մընում է արդ շատարել

Նորա կենաց գոլորիկ վէպը,

Եւ սըրոտումըդ տըպագրել.

Հոգույ աջօք կարդալ սփոփուիլ.

Այս տեղ հիմացնամբ միշտ հայել

իւր սըլրամած

պատկերիմ:

Որոյ վըրաց կը գայլէին

Առաքիմի օրշոյմեր.

Որդիակամ սիրոյ գորով,

Անքում զիշերց եւ հետքեր՝

Երբ որ գրակամ լուրջ երկամց

Օգնէր՝ նըստած իւր հօր քոլ,

Ցառու ծաղկաբաց

լըմէ պըսովիմ:

Գըմաց տեսմել առաջիմի

Մայրի ի՞պառեր գաւակաց.

Թոռումը լուսիկն եւ Արփենի

Նըման մի զոյգ թրեշտակաց,

Հանգիմ ի՞գիրկ Աղեքսամողիմ,

Հօրմ, ամուսնոյ վըշտակար

Այստեղ կազմէ իւր սուրբ ամդրիմ

Առաքիմեաց

թագումին:

Պ. Հ. Ա. Ե. Ե. Ե.